

**"ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ  
ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ"**

Ն Ե Ր Ա Խ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ե

ՀՐԱԶԵԱՑ ԱՃԱԽԵԱՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, Եշ 655



Շատ մը լեզուներ ունին սեռը, և զանազան գերջաւորութիւններով կ'արտայայտեն զայն։ Օրինակ, լաւը, փայտը, սեպանը կամ քշածայրը արակա՞ն են, իդակա՞ն թէ չէզո՞ք։ Ուրիշ լեզուներ, աւելի քաղցոյն շրջաններուն, եղակիի և յոդակիի կողքին կ'ընդգունին եղակի թիւն, որ նոյնպէս սեռով կ'արտայայտուի և զանազան ձեռք կը ստանայ։ Իրաւամբ, Աճառեան, այս բոլորը մարդկային մտքի հաւելորդ ծանրաբեռնութիւնն կը նկատէ, և անոնք որքան ալ ճոխութիւն, զարդ, գեղեցկութիւն կամ շքեղութիւն համարուին, հակառակ են լեզուի պարզութեան և զիւրըթրաննելլութեան։ Որքան որ ակընյայտ է չինաբէնի ձեռագրիւթիւնը, նոյնքան ալ աւելորդ է սանսկրիտերէնի կամ արաբերէնի ձեռերու ճոխութիւնը։ Լեզուն գործիք լմբն է մարդկային մտքի ճշգրիտ արտայայտութեան համար. անհրաժեշտ չէ որ այդ գործիքը աւելորդ զարդերով և նկարներով խնոջուած բլլայ։ Բայ է որ նուազագոյն ճիգով և հանդարառութեամբ արտայայտենք մեր միտքը։ Լեզուի ճոխութիւնը հակառակ է պարզութեան գաղափարին։

22) Լեզուի համառառութիւնը՝ միգերու նուազագոյն չափն է որ՝ լեզուն ի գործ կը գնէ որ և է գաղափար մը արտայայտելու համար։ Գրաբար դից և աշխարհաբար աստուածներու բառերը նոյն իմաստը կ'արտայայտեն, բայց առաջնը երկրորդը չնչորս անգամ աւելի կարճ է։ Որքան կարճ լլան լեզուի բառերը, այնքան ալ համառաք կ'ըլլայ լեզուն և նուազ ոյժ կը պահանջէ։ Բառերու երկարութեան հետ, անշուշտ, աղերս մը չունի երկարաբանու-

թիւնը՝ որ ոճաբանութեան կը պատկանի։ Ումանք կտրուկ այս գործածենութիւններով կը ծանրաբեռներու խօսքը։ Միջակը լաւագոյնն է։

23) Լեզուի սեղմութիւնը՝ — Լեզուի սեղմութիւնը կը կայանայ ձեռքու կարճութեան մէջ։ Գրաբարի դից բառին մէջ յոդականի մեջականի նշանը ց' մարյն մէկ հնչում կամ մէկ տառ է, իսկ աշխարհաբարի աստուածներու բառի ներու հոգովակերտ սեպանի յագնակին երկու մարող զ վանկերէ կամ չորս նշումներէ կը բարդանայ։ Կարդ մը լոյզուներ քերականական քանիք մը երանցներ միտքին կ'ամփոփեն մասնիկի մը մէջ, իսկ ուրիշներ իւրաքանչիւր երեսոյթ կը ներկայացնեն առանձին մասնիկին։ Առաջնաները կը կոչուին համագրական լեզուներ, իսկ երկրորդները՝ վերլուծական։ Այսպէս, զերոյիշեալ օրինակին մէջ, զրաբար ցն միաժամանակ յագնակիի և սեպականի նշան է, իսկ աշխարհաբար ներուն կազմուած է երկու անջատ մասներէ, ներ (Եր)՝ յոգնակիի նշան, իսկ ու սեպականի ընդհանրապէս թեքական լեզուները կը հետեւին առաջիննեկզրունքին, այսինքն մէկ մասնիկի մէջ կը միացնեն քերականական զանազան դասերը, իսկ կասկան լեզուները կը հետեւին երկրորդին։ Քերականական իւրաբանչւուր գասը ներկայացնելով առանձին մասնիկի մը մէջ։

24) Լեզուի կանոնաւորութիւնը՝ — Լեզուի կանոնաւորութիւնը կը կայանայ կանոններու միօրինակութեան մէջ։ Երբ լեզու մը իր ընդունած այսինչ կամ այնինչ կանոնին գէմ կը հանէ խումբ մը բացառութիւններ, յաճախ տասնեակներով, հակառակ կ'ընթանայ կանոնաւորութեան սկզբունքին։ Այսպէս, զրաբարի մէջ, յատուկ անունները կը հետեւին ա հորովման։ — Տրդա, սեպական՝ Տրդայայ։ Երբ յատուկ անունը եօվ կը վերջանայ, այդ է ձայնը կը փոխուի եթ. — Հորփսիմէ, սեպական՝ Հորփսիմեայ։ Բայց այս կանոններուն գէմ իրեն բացառութիւն ունինք Գրիգոր, սեպական՝ Գրիգորի, նաև Գրիգորյ. Յավսիկի, սեպական՝ Յավսիկու, և այլն։ Գրաբարի հոլովման նման անկանոն երեսոյթ քիչ կայ լեզուներու մէջ։ Կանոնաւորութիւնը լեզուի մէջ այն սկզբունքն է՝ որով

լեգուն կը ծգտի մէկ պաշտօնի համար յատկացնել միմիրայն մէկ նշան, իսկ մէկ նշանին տալ միմիրայն մէկ պաշտօն։

25) Լեզուի յստակութիւնը: — Յստակութիւնը լեզուի այն յստակութիւնն է՝ որով գրուած քը կ'արտացողացնէ ընթերցողին առջև ինչ որ մտածած է հեղինակը և տեղի չի տար ոչ մէկ երկդիմի խմանի։ Ետայաճախ, գրուած քին մթութիւնը կախում ունի հեղինակէն և ոչ մէ լեզուի թիրութենէն։ Իսկ երբեմն երկդիմութիւնը կը յառաջանայ նոյնինքն լեզուի ոգին։ Աճառեանի համաձայն, յստակութեան իտէ ալը պիտի կայանար իւրաքանչիւր բառին տալով միայն մէկ նշանակութիւն, իւրաքանչիւր նշանակութիւն արտայայտելով միայն մէկ բառով, և իւրաքանչիւր քերականական ձերին կամ մասնիկին տալով միայն մէկ արժէք, ինչ որ պարագան է բոլոր արուեստական և գիտական լեզուներուն։ Սակայն այդ յստակութեան իտէ ալը, ըստ Աճառեանի, լեզուն պիտի վերածէր անկինդան գոյութեան մը, չոր ուսողական բանաձեխ մը։ Այս հաստատումէն զերջ, հարկ էր ուրիշ մատնանշում մը ընել։ Դժուար պիտի ըլլար իւրաքանչիւր բառի մէկ նշանակութիւն վերագրել և իւրաքանչիւր նշանակութեան մէկ բառ։ որովհետեւ լեզուի տեսեսութիւնը կիմուած է նուազգոյն նիվի վրայ։

26) Լեզուի պարզութիւնը: — Լեզուի պարզութիւնը բանելով կը հասկնանք այն իրողութիւնը՝ որով ընթերցողը առանց իր միտքը չարչաբելու, առանց յաւելեալ ճիշգեր թափելու, կը հասկնայ գրուած քի մը իմաստը։ Պարզութիւնը կախում ունի քերականութենէն, համաձայնութենէն, չարահիւսութենէն, բայց նաև նաևաւանդ՝ ոճէն։ Բարդ են կին յունարէնի, լատիներէնի, սահուրիտէնի և գրաբարի քերականութիւնները, համաձայնութիւնները և շարակիւսութիւնները։ Ընդհանուր ամամար, կին լեզուները պարզ չեն։ Նորերն են որոնք այս ուզգութեամբ մէծ յառաջդիմութիւն արձանագրած են։ Անզերէնի և պարսկերէնի քերականութիւնները, համաձայնութիւնները և շարակիւսութիւնները ծայրագոյն պարագաներ են։ Բայց ամենէն աւելի նկատողութեան արժանի է ոճի

պարզութիւնը։ Այս պարագային ալ, շատ յաճախ հեղինակին պատճառաւ, գրուած քը կը գտանայ բարդ ու միթին։ Հեղինակներէն ուսանք այդ բարդութիւնն ու մթութիւնը անմարքին է իսկ կամ կարգավորութեան և մեծ գիտնականութեան խորհրդանից կը նկատան։ Երկուքն ալ կը սիսալին։ Բարդ ու միթին ոճ կը կիրարկին անոնք՝ որոնք իրենց միտքը արտայատել կամ գաղափարները գասաւորել չեն կրնար, որոնք իրենց նիւթին լաւ չեն արթապետած և չեն գիտեր թէ ինչ կը խօսին կամ կը գրեն։ Իսկ կան գիտութիւններ՝ որոնք իրենց նիւթին բերումով իսկ գիտուարզը ըստ ների են, ինչպէս իմաստասիրութիւնը կամ ուրիշ ծանրակշիռ մասնագիտական առարկայ մը։ Այս նիւթիրը յաճախ խճողուած կ'ըլլան մասնագիտական բառերով՝ որոնք միայն իրենց ծանօթ են։ Բայց այդ բառերն գուրս, հեղինակը պարտաւոր է գործածել այնպիս ոճ մը՝ որ կարելիսութեան սահմանին մէջ պարզ ըլլայ՝ Ընդհակառակը, առվորական է տեսնել հեղինակներ՝ որոնք ոչ մէ իմաստասիրական կամ մասնագիտական նիւթ մը, այլ պարզ խօսակցութիւն մը անզամ կը պատեն մթութեան քօլով։ Մեր կին հեղինակներէն ամենէն աւելի խրժնագիրն է Մագիստրոսը։ Ահա հատուած մը իր հանելուկային խրժնաթիւնէն։

Բառուական բաղդատական բաղդազանեալ, եալ բարգաւաճեալ, Բարառարար բախոնական ներբուն բայի շարամանեալ, Բարեհամ բուծող կու բարցոք գեղոյ ձեղ ընձեռեալ, Բեկեկ բազմակ բեղուն բակեղիթիւ գեղ նուրիբեալ։ Ներուն նամակ նիտան նորին նաքոր անբուժական, Նախրուն նուէր նիսեան նմին նետիւ անփուական, Ներծուն նպաստ նաջան նեռին նարին կիզողական, Ներշուն նաւթ աննակին նոյեան նմին իւր պահապան։

Ետայաճախ, եթէ ոչ միշտ, մութ ոճի համար պատասխանատու են ոչ միայն լե-

զուները, այլ նաև հեղինակները՝ որոնք չեն կրնար պարզ ու յստակ գրել:

27) Լեզուի մաքրութիւնը: — Աճառեան կը քննադատէ գանիացի լեզուաբան Եսքեր սընի տեսակէտները լեզուի մաքրութեան առնչութեամբ: Ապա կ'ուրուազգէ պատմականը հայերէնին, և մաքրուրի իրբե չափանիշ կը նկատէ հետեալ պարագաները: — ա) Արդի գրական լեզուի մէջ ուղիղ են այն բոլոր բառային ձեւերը՝ որոնք նոյնն են գրաբարի հետ: բ) Օտար են այն բոլոր այլական բառերը՝ որոնց համապատասխանները արգեն գոյութիւն ունին հայերէնի մէջ: գ) Եթէ օտար բառ մը գործածուած է գրաբարի մէջ, ան ալլես օտար չէ: Գալով ոճերուն, գարծուած քնիրուն և խնդրառութեան, մաքրուր կը համարուի այն՝ որ կը համապատասխանէ ընդհանրապէս հայերէն ժողովրդական բարբառներու մտածողութեան և ոգիին: Հոյս անշուշտ Աճառեան ջատագովը չէ հայերէնը սուստիքնով հարստացնելու և ճապաղ և անհնիթեթ կիցուած քին՝ որ կը ջատագովուի լորձնաշուրթն կարգ մը Հայաստանեան նորելուկ լեզուաբառներու կողմէ:

28) Լեզուի յառաջիմութիւնը և կատարելութիւնը: — Դժուար է որոշել թէ ի՞նչ է լեզուի կատարելութիւնը: Աչ ոք անկողմակալ է այս հարցին մէջ: Իւրաքանչիւր անհատ կը հշռագատէ որեւէ լեզու մը չափանիշ ունենալով իր լեզուն: Ան կը քննադատէ նոյնիսկ անգիտակցաբար, որովհետեւ իր լեզուն և անոր մտածողութիւնը անբաժանիլ են իր կեանքէն: Եօրերօրն քննարկելով միայն ննդերուական լեզուները, լեզուի յառաջիմութիւնը և կատարելութիւնը կը բանածէ ըստ հետեալին:

Ա. — Լեզուները կը գիմին գէպի համառօտոթիւն: Սրինակ՝ կոթերէն habaideimea բառը եղած է անգերէն had ուռնեցայր: լատիներէն augustus օօպոստոս > ֆրանսերէն aout: լատիներէն metipsimum «նոյն» > իտալիրէն medesimo, սպաներէն mismo, ֆրանսերէն մեմե: հայերէն արտառութ > արցունք, մեծացուցանել > մեծնել, սիրեցուցանել > սիրցնել, հարսանիք > հարսիք, բերանի > բերնի, եայն: Երկար ձեւերէն կարճ ձեւերու վերածումը յառաջիմութեան նշան է, որովհետեւ մեզի կու

տայ ժամանակի և ուժի խնայողաթիւն: Լաւագոյն լեզուն այն է՝ որ նուազագոյն ջանքով մեծ արգիւնքի կը հասնի:

Բ. — Հին լեզուները բազմաձև են, նորերը շատ աւելի պարզ: Օրինակ՝ նոյն անգլերէն had ձևը կը ներկայացնէ ոչ միայն կոթերէն habaidedeima: այս նոյն բայի միւս ձևերը «որոնք են» habaida, habaides, habaidedu, habaidedets, habaidedum, habaidebedu, habaidedun, habaidejau, habaideveis, habaideedi, habaidedeiwa, habaidedeits, habaidedeima, habaidedei, habaide-deina, այսինքն կոթերէն 16 ձևերու դէմ անգլերէնը ունի միայն had, մնացեալլ բացարկելով գերանուններու օգնութեամբ:

Գ. — Հին լեզուները ունին բազմաթիւ անկանոնութիւններ, որոնք բացառութիւն կը կոչուին, և որոնք անհետացած են նոր լեզուներէն:

Դ. — Հին լեզուները համագրական են, նորերը՝ գերլուծական: Առաջինները առանձին բառով մը շատ բան կ'ըսն: իսկ երկրորդները՝ իւրաքանչիւր բառ զատ զատ: Այսպէս, լատիներէն cantaveram «երգած էիր բառին գէմ անզլերէնը ունի: It had sung: Լաւագոյնն է վերջին ձեւը, որ թայլ կու տայ շեշտը բատ պահանջի փախելու, ինչպէս I' had sung, I had sung, I had su'ng: Տակուին, գերլուծական ձեւի մտածողութիւնը քերականական հասկացողութիւնը աւելի ցայտուն կը գարնէ: Երբ կը հոլովինք լատիներէն dominii, dominos, dominis, dominorum, գիտենք որ բոլորն ալ յոգնակին, բայց յոգնակի ըլլալու գաղափարը յայտնապէս մտանանչող նշան մը չկայ: i, is նշանները կրնային նաև եղակի նշան ըլլալ, ինչպէս որ rex սթագաւոր» բառը իր եղակի ձեւերուն մէջ ունի regis, regi, և այլն: Ընդհակառակը, անգլերէնը գործածելով Տ նշանը: իսկոյն կը յայտնէ յոգնակի գաղափարը բոլոր հոլովիներուն մէջ:

Ե. — Վերլուծական դրութիւնը ընդունելով, քերականական ձեւերու թիւը կը նուազի, օրով կը խնայօւի մտքի շփոթութիւնը: Նոյնպէս կարելիս թիւն կը ստեղծուի անսնցմազ նորանոր խառնուրդներ և բազագրութիւններ կազմելու: օրինակ՝ պիտի գրեմ, գրեմ պիտի, պիտի գրէի, գրած պիտի ըլլայի, գրած եղած պիտի

ըլլամ, գրած եղած պիտի թլլայի, գրած պիտի թլլամ եղեց, և այլն։

**Զ.** — Հին լեզուներու շարահիւութիւնը ազատ է։ Բառերը գրովի ճաշակին կամ քմահանոյթին համաձայն ըստ կամս կը տեղափոխուին և կը պահանջնեն ընթերցողէն լարուած ուշադրութիւն, որպէսզի ան կարենայ իմանալ թէ ո՞ր բառը ո՞ր բառին հետ պէտք է կապէլ, իմաստը սխալ չհասկնալու համար։ Ասկայն յառաջդիմութեան այս երեսյթները յատուեկ են միայն հնգեռուական լեզուներուն և ընդհանուր չեն։

Վերոյիշեալ օրինակներուն դէմ հակափաստեր չեն պակսիր։ Ինչպէս Աճառեան դիմուկ կու տայ, Մարադայի բարբառին մէջ 20է աւելի կանոններ գոյութիւն ունին յոդհակի կազմութեան համար։ Արդարե, լեզուն շարունակական շարժման մէջ է։ Ան երբեմն կը զիմէ անջատականէն դէպի կցական, ապա դէպի թիքական, յետոյ վերասին դէպի կցական ու անջատական, և այսպէս շարունակարար։ Անցման ըրջանները միշտ խառնակ և անկանոն են։ Կատարեալ կարելի է համարել այն լեզուն՝ որ իր մէջ կը պարփակէ նախորդող զլուխներուն մէջ նկարագրուած յատկութիւնները։ Բայց այդ անկարելի է, որովհետեւ այդ յատկութիւններէն մի քանին իրարու հակասական են, և չենք հանդիպիր անոնց մէկտեղուած որեւէ լեզուի մէջ։ Այս պատճառաւ, աշխարհի մէջ չկայ կատարեալ լեզու։ Սակայն Աճառեան, ընդհանուր լեզուներու քննարկումէն վերջ, հետևեալ պայմանները կ'առաջարկէ պապայ պատարեալը լեզուի իրագործման համար։

**Ա.** — Այն լեզուները որոնք ունին սեսի քերականական կարգը կատարեալ չեն կրնար կոչուիլ. օրինակ՝ ֆրանսերէնը, գերմաններէնը, իտալերէնը, յունարէնը, ռուսերէնը, եւրոպական լեզուներու մէծ մասը, և լին։

**Բ.** — Այն լեզուները որոնք քանի մը տեսակ հոյով և իրանարկում ունին, մանաւանդ կին համագրական գրութեալը, կատարեալ չեն կրնար կոչուիլ. օրինակ՝ հայերէնը, ֆրանսերէնը, գերմաններէնը, իտալերէնը, յունարէնը, ռուսերէնը, և այլն։

**Գ.** — Այն լեզուները որոնք կը կիրար կին գասանիչներու գրութիւնը, մասնիկներ

ու նախամասնիկներ ներմուծելով, կատարեալ չեն կրնար համարուիլ. ինչպէս՝ ափրիկեան լեզուները։

**Դ.** — Այն լեզուները որոնք չելտ ունին, մանաւանդ անկանոն չելտ, կատարեալ չեն կրնար համարուիլ. ինչպէս՝ անգլերէնը։

**Ե.** — Այն լեզուները որոնք քերականակովն կապեր չունին և զուրկ են հոլովումէ ու խոնարհումէ, կատարեալ չեն կրնար նկատուիլ. ինչպէս՝ միավանկային լեզուները։

**Զ.** — Այն լեզուները որոնք քառերու շանակութիւնները զանազաններու համար ձայնաստիճան կը գործ ած են, կատարեալ չեն կրնար նկատուիլ. ինչպէս՝ չինարէնը և անհամերէնը։

Սակայն որևէ լեզու չ'իրականացներ իր մէջ այս բոլոր կէտերը։ Հետևեար կատարեալ լեզու գոյութիւն չունի. որովհետեւ լեզուն միշտ շարժուն է և իր կենաքը փոփոխութիւններու շարք մըն է։

**29)** Օտար աղդեցութիւններ։ — Լեզուաբանութեան տեսլականը այն պիտի ըլլար որ իւրաքանչիւր լեզու, առանց ենթարկուելու որևէ արտաքին աղդեցութեան, ձերբագաւուած ուրիշ լեզուներու յարարեալ պենչն, ապրած ըլլար անկախ ու անջատ, որպէսզի կարենայինք հասկնալ լեզուի բնական աճման ընթացքը և զախնանը։ Բայց նմանօրինակ երեսյթ մը գոյութիւն չունի։ Այդ տեսլականը բոկ ցնորք մըն է։ Աշխարհի մէջ չկայ ժողովուրդ մը որ իր գոյութեան ամրազդ ընթացքին բոլորվին անջատ ու առանձին ապրած ըլլայ։ Բոլոր ժողովուրդներն ալ փոխադարձ յարաբերութեան մէջ են իրարու հետ, և այդ յարաբերութիւններէն կախում ունի լեզուներու հակատագիրը։

Օիշեալ յարաբերութիւնները կը ստորագրածնուրին հետեւ եալ ձեռվ։

**Ա.** — Երկու ժողովուրդներ իրենք գրացի կ'ապրին, երկուքն ալ անկախ, իրարու հետ մշտակելով քարեկամական, անտեսական և քաղաքական յարաբերութիւններ։

**Բ.** — Երկու ժողովուրդներ զրացի չեն իրարու, բայց երկուքն ալ կ'ազդուին իւրաբերէ, գրական, կրթական, քաղաքաց կրթական և կրօնական մարդկուու մէջ։

Գ. — Ժողովուրդ մը որ կ'ապրի ուրիշն հպատակութեան տակ, կամ ժողորիկ գալութ մը կը կազմէ ուրիշ երկրի մը մէջ, ուրիշի իշխանութեան ներքեւ:

Դ. — Երկու ժողովուրդներ կ'ապրին իրարու հետ միասին, երրորդի մը հպատակութեան ներքեւ:

Ե. — Ապագայի մէջ իրականանալիք հազուագիւտ օրինակ մը. երբ երկու կամ աւելի ժողովուրդներ կ'ապրին իրարու հետ միասին, բոլորն աւ անկախ, մշակութային և պետական հաւասար պայմաններով:

Լեզուն ըլլալով ընկերային հեքեռիթ մը, չի կրնար զերծ մաւալ այս պայմաններէն:

Երբ նուաճուած ժողովուրդ մը միասնարար ապրիլով կ'ընդունի նուաճողի լեզուն, պէտք է հնմապրիլ շրջան մը. երբ նուաճուած ազգը երկիզուեան է. այսինքն կը խօսի թէ՛ ամբողներու և թէ՛ իր մայրենի լեզուն: Եւ քանի որ երկու լեզուներ գործածելը մտքի ծանրաբեռնութիւն է, ուստի մէկը կը ջնջուի. ու այդ մէկը կ'ըլլայ սովորաբար հուաճուած ժողովուրդի լեզուն: Ինչ որ աւ պատահի սակայն, նուաճուներու լեզուի ազգեցութիւնը իրենց աշխարհագրական ստումաններէն զուրս չ'անցնիր, մինչ զեր քաղաքակրթութեան ազգեցութիւնը լեզուն իր սահմաններէն գուրս կը տանի: Այսպէս, թուրքերէնի ազգեցութիւնը կը տարածուի Թուրքիստանէն մինչև Պալքանները և աւելին չ'անցնիր. իսկ յունարքներ ազգեցութիւնը սփռուած է ամրող աշխարհի վրայ:

ԱՆՈՒՆԱՀԱՆ ՎՐԴ. ԶՂՋԱՆԵԱՆ  
(Շարունակելի՝ 4)



## Հ Ի Կ Ե Զ Ե Բ

### Տ Ա Ղ

Սոյն ժաղը, նմաճաձայն բառերով յերիւրուած, արտագրուած է Ա. Աթոռոյութիւ 807 Ձեռագրէն, որ օրինակուած է 1732 թաւին, որուն համաձայն հեղինակն է Սուլիիա Վարդապետ: Նոյնը կը գտնուի նաև մեր թիւ 677 Ձեռագրի ժողովածոյին մէջ և Օքնութիւն Ոտանաւորակերպ» վերանգրով, Ալիխաններ Վարդապետի անունով, և 1734 թուականով: Այս վերջինին կարեսը տարրերութիւնները կը հշանակենք լուսանցքի վրայ:

Տաղա այս շափեալ ի նրաւասէ, (1) ի մեղապատր Սուլիասէ, (2) անուամբ միայն բանասիրէ, սոսկ ձայնուրեամբ վարդապետէ: (3) Լոս այբուբենից տաղից բերէ թէ զինչ անուն Տեառն կոչէ, ձեզ տեսողաց վեհից ծրտէ բանս արգելի (4) բերեւս իցէ:

Այդն օրինութիւն տայ արարջին անուր, աներբ, անսահմանին, անեղ, անհաս, անքանակին, (5) անհառ, անբաւ, անվաղչանին: (6)

Բենն բղխէ բարբառ բանին բնութեան (7) բարւոյ բարերարին բանականաց բաշխող զեարին բարեխնամող բազմողորմին:

Գեմն գովէ զգլուխ գոյին զեր զերաբուն զերագունին զեղազինեալ (8) զերաշխարհին զտիչ զթած զեղագովելին:

(1) Տաղաշափեալ ի նուաստէ:

(2) Ի մեղապարտ յԱղեքանողրէ:

(3) Սոսկաձայնեալ վարդապետէ:

(4) յարցելի:

(5) Անհառ անբաւ անվախճանին:

(6) Անժամ և անկէտ անսկզբնածնին:

(7) Բնութեամբ:

(8) Գերազինեալ: